

ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ՔՍԱՆԵՐՈՐԴ ԱՌԱՋՆԵՐՈՐԴ

(Տես Երես 12.)

Կիզումը.

Հարցուցած ես երբեք քեզի, սիրելի օրիորդ, ձմեռ ժամանակ պղտի ոտքերդ կրակարանը ջերմացընելուդ ատենը, ինչ է այդ կրակը, այդ մարդկանց ամենամեծ բարերարը. այդ կրակը, առանց որուն երկրիս մէկ մասը զրեթէ մեզի անբնակելի կ'ըլլար տարւոյն մէկ ամբողջ երրորդ մաս մը ժամանակի. առանց որուն և ոչ կտոր մը հաց կարենայինք պիտի պատրաստել, և միան իսկ հում հում պիտի ուտէինք. որ գիշեր ատեն զմեզ կը լուսաւորէ, և առանց որուն մենք ալ հաւուց հետ հարկ պիտի ըլլար կանուխ պառկէինք. այդ կրակը որ զմետաղներն իսկ իրեն հնազանդ կ'ընէ, և առանց որու ոչ երկաթը կը ընայինք ունենալ, ոչ պղինձը, ոչ արծաթը և ոչ ինչեիցէ բան որ անոնցմով կը շինուի. համառօտ ըսելով, այդ կրակը, առանց որու մարդկային ճարտարութիւնը, կապկաց ու ջշանց ճարտարութենէն շատ զերազանցել չէր կարող:

Մենք անանկ սովորած ենք կրակի որ վրան մեծ ուշաղրութիւն չենք դներ. և թերես հեշտեաւ իսկ կը համոզուէնք թէ քիմիական ծծմբառները իսկը բանէ հետէ միշտ եղած են. սակայն այն առաջին մարդիկ որ ժամանակակից գտնուած են այդ գիւտին, ուսկից ամենայն գիւտք սկիզբ առին, այն առաջին մարդիկ կ'ըսեմ, շատ աւելի յարդ ունէին կրակին վրայ: իրենց առջին կրակը՝ աշխարհիս մեծագոյն բաներէն մէկն էր: Հին Պարսք զկրակը աստուածացընելով կ'ըսէին թէ Զբաղաշտ,

ըենց մարդարէն, Հիմալայա լերան դագաթէն անցնելով, որ աշխարհիս ամենաբարձր լերանց շղթայն է, երկընքէն գնացեր առեր էր զայն: Հին Յոյնկը կ'ըսէին թէ Պրոմեթես զիցմէ գողցեր էր զայն մարդկանց ընծայ ընել ուզելով, որ Պարսից ըսածին գրեթէ նման կ'ելլէր: Հռոմայեցիք իսկ իրենց նորիրեալ կրակին ունէին, զոր և միշտ արծարծ կը պահէին. և այս գործը վեստալ բառած հոչակաւոր կուսանաց յանձն էր, որոնց և մահ իսկ սպառնացուած էր եթէ մէկը անհոգութեամբ թող տար որ մարէր: Այսօրուան օրս ոչ միայն կրակին վրայ այնչափ հոգ չենք տանիր, այլ և պարզութեամբ առանց մասնաւոր քննութիւններ ընելու, կ'երկընցընենք ոտքերնիս ու կը ջերմացընենք: Սակայն զարհուրելի խռովութիւն մը կ'ելլէր անշուշտ աշխարհիս վրայ, եթէ յանկարծ նորօրինակ Պրոմեթես մը ելլելով նոյնը մեզմէ նորէն գողնար ու տանէր իր առջի տէրերուն տար. ամենայն մարդկային ճարտարութիւն՝ ինչպէս գիւթութենէ հարուածեալ, մէկէն կը գաղրէր, և շատ ժամանակի պէտք չկար որ մեր խեղճ ընկերութիւնները, որոնց վրայ այնքան կը պանծանք, բոլորովին կերպարանափոխ ըլլային:

Այլ բարեբաղդաբար ասանկ բանի դէմ զքեզ կրնամ բոլորովին ապահով ընել: կրակը անանկ պարզե մը չէ որ կարելի ըլլայ ըստ կամս մարդուս ձեռքէն նորէն ետ առնուիլ. այդպիսի բանի մը վրայ մենք հիներէն շատ աւելի տեղեակ ենք: Բնութեան օրէնք մըն է. որ մարդուս ստեղծումէն ալ առաջ կար, և անտարակոյս, մարդկային ազգին լմըննալէն ետքն ալ պիտոր շարունակէ: կրակին գոյութիւնը ամենաներին կերպով շաղկապեալ է այն աշխարհիս ամենէն մեծ թագաւորին գոյութեանը հետ, որուն վրայ ետքի անդամուն կը խօսէինք, այսինքն թթուածնին հետ:

Կրակը, թթուածնին ուրիշ մարմնոց հետ Հարսնակուն հանդէսն է:

Երբ թագաւորք կ'ամուսնանան, ինչ

մեծ ուրախութիւն կ'ըլլայ. ի՞նչ աղաղակ. ի՞նչ լուսաւորութիւն. Արդար չէր ուրեմն որ աշխարհիս թագաւորն ալ ուրախութիւններ և լուսաւորութիւններ ընէրիր հարսանիքներուն հանդէսը կատարելու համար. Այո, շատ իրաւացի բան է, անոր համար ալ պակաս չէ. Այդ ուրախութիւնները՝ յերմութիւն է որ մեզ կը զուարթացընէ. լուսաւորութիւնները՝ բոյն է որ մեզ կը լուսաւորէ: Միայն թէ մարդ, բնութեան առջին, անանկ խրոխտ հպատակ մըն է, որ բուն մարդկային աղջին թագաւորներն անդամ բարեբաղդաբար անանկ խրոխտ հպատակ չունին: Երբ յերմութեան ուլուսոյ պէտք ունի՝ բոնի կը ստիպէ որ ամուսնանայ աշխարհիս թագաւորը, և այն հանդէսը իր օգտին կը ծառայեցընէ:

Սակայն պիտի ըսես ինծի, եթէ ուղենայի քարերով կամ երկաթներով կրակ վառել, երբեք յաջողիլ չըկրնար: Միթէ թթուածինը այդ մարմիններով չինարսնանար, և ոչ նաև ուրիշ շատ մը մարմիններով որոնցմով կրակ վառել անկարելի է: ի՞նչպէս ուրեմն ըսիր ինծի թէ թթուածինը ամեն բանի մէջ կը դանուի:

Ատոր համար է, այո, որ ամեն մարմինը կրակ վառելու յարմար չեն: Երբ թթուածինը արդէն մարմնոյն մէջը կայ, ինչպէս, օրինակի համար 'ի քարինս, հարսանիքը եղած լմբնցած է. հանդէսը նորէն սկսիլ չիկրնար: Թագաւորք ալ միւս մարդոց պէս են, հարսանեաց հանդէսը մէկ անդամ միայն կը կատարեն:

Եթէ ներկայ գտնուած ըլլայիր այն ժամանակին՝ յորում թթուածինը իր հարսանիքը կատարեց քարերը բաղկացընող գոյացութեանց հետ, անանկ հանդէս մը տեսած ըլլալու էիր, որ ինծի ալ հիմա կրնայիր պատմել: Այդ հարսանեաց և ոչ իսկ ես ներկայ էի. սակայն գիտունք վերջապէս այս ետքի տաեններս յաջողեր են մէկ քանի քարերու կտորուանց մէջ, այն կապերը լոզելու որ զթթուածինը սկզբնական

գոյացութեանց հետ միացած կը բռնէին: Այդպէս այդ գոյացութիւնք իրենց աղատութիւնը գտած ըլլալով, հետևաբար ալ իրենց ամուսնանալու յարմարութիւն ալ կը գտնային. և այնպէս անով կարելի եղաւ պղտի համեմատութեամբ նոր հարսանեաց հանդէսներուն տեսարանը յառաջ բերել: Կրնամ՝ քեզի վկայութիւն տալ որ զարհուրանք բերելու բան է երբ մէկը մտզք այն ժամանակին ելլէ՝ որ այդ հարսանիքը մեծ համեմատութեամբ տեղի ունեցած է, բայց երկըթի նկատմամբ խնդիրը տարբեր է:

Անշուշտ լսած ես լուգովիկոս ԺԴը, այն գոռոզ թագաւորը, որ ինքզինքը Միէն կանչել կու տար, և որ առանց տհաճութիւն մը ցուցընելու սիրով մտիկ կ'ընէր անոնց որ զինքը արևուն կը նմանցընէին: Ինչպէս կ'երեսայ, որ մը միտքը դրաւ, թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պատճառի համար, կարելի չէ ըսել, որ թոյլ տայ զինքը Մէնդընոն տիկնոջ հետ հարսնացընեն, որ Սկարոն անունով անդամալյժ քերթողի մը այրին էր, որ և ըստ որում քերթութիւնք միայն մէկ քանի կատակերգութիւն շինած էր:

Միթէ կը կարծես այն օրը վերասյլ լուսաւորած ըլլան: Ոչ երբեք, վասն զի ամօթալի հարսանիք մըն էր այն՝ ամենուն ալ անծանօթ պիտի մնար. արարաղութիւնը գաղտնի կերպով կատարուեցաւ, սովորականէն և ոչ ճրագմաւելի վառելով:

Չեմ ուղեր ըսել թէ թթուածինն ալ ատանկ տկարութեանց ենթակայ ըլլայ, և ոչ թէ պատուաւոր սեպէ իր ամուսնանալու մարմնոց մէջ ընտրութիւն ընելու: Աստուծոյ ստեղծած առարկայից մէջ մեր փոքրողի հպարտութիւններն ու պղտի զաղափարները չկան: Սակայն այս թագաւորը մշշտ իր ընտրութիւններն ունի, և բոլոր իր հարսնիքները մի և նոյն կերպով չեն կատարուիր: Առքու աղուոր պղտի մկրատդ, որով կրակ հանել չես կրնար, ու երկու երեք օր պատուհանին վրայ թող: Այն գէշ կարմրագոյն թեփաւոր բիծերն որ վրան

նստած կը տեսնես, զորանք և ժանդ
կ'անուանեն, զիտես թէ ուստի կու
գայ: Թթուածնին քու մկրատիդ եր-
կաթին հետ հարսնանալէն: Սակայն այդ
հարսանիքը Ակարոն այրւոյն հարսա-
նեաց կը նմանի: Առանց փառաւորու-
թեան և առանց աղաղակի կատա-
րուեր է, որով և հանդէս և կրակ սի-
րողներն ալ հարկ եղեր է որ լութեամբ
անցնին. վասն զի ասոր մէջ իրենց
վերաբերեալ բան մը չկար:

Հիմա կ'ուզեմըսել քեզի այս հարսա-
նեաց անհանօրաբար ըլլալուն պատ-
ճառը: Այդ բանը անկէ առաջ կու դայ
որ երկաթը չափաւորապէս ձեղերով առ-
ինքն զթթուածինը, որովհետեւ շատ բե-
րութն չունի անոր, ծանր ծանր հետը
կը միանայ, և ամենեին տկար կերպով:

Երբ թղթի կտոր մը կ'առնես կը վա-
ռես, որչափ ժամանակ կը վառի:

— Կէս վայրկեան մը առ առաւելն:

— Հապա քու մկրատիդ ժանդուա-
րիծը, որ թերես թղթին հարիւրերորդ
մասը չկայ, որչափ ժամանակ պէտք
եղեր է դոյանալու:

— Երկու երեք օր:

— Ահա այդ պատճառին համար է
որ ոչ ուրախութիւն տեսար և ոչ լու-
սաւորութիւն: Ատոնք այն թթուածնի
քանակին համեմատական են որ մէկէն
կը հարսնանայ: Երբ այդ քանակը շատ
քիչ է, հանդէսն ալ պզտի կ'ըլլայ, և
մեզի ալ անդգալի, ինչպէս դերձանի
պզտի ծայրեր որ թեթև կերպով կը ու-
նակդ շարէին, անզգալի կ'ըլլային, մինչ
դեռ շատ աղէկ կը զգայիր անկողնոյ
հաստ սաւան մը որ ուսերուդ վրայ
իյնար: Եւ սակայն ուրիշ ինչ բան է
այդ անկողնոյ հաստ սաւանը, եթէ ոչ
բազմութիւն մը դերձանի ծայրերու:
Միայն թէ ամենը մէկէն վրադ կ'իյնան,
ինչպէս այրող թղթին հարսանեաց լու-
սաւորութիւնները:

Դեռ ևս քիչ մը համբերութիւն ու-
նեցիր որ վերջը հասնինք:

Ի՞նչ կայ ուրեմն այն թղթին մէջ որ
այնչափ ախորժելի է թթուածնին, և

այնպէս շուտով և մեծ քանակութեամբ
հետը կը հարսնանայ:

Ի՞նչ կայ: Երկու բարձր աստիճանի
զոյացութիւններ կան, որոնց՝ աշխար-
հիս վրայ կատարած էական պաշտօնը
իրապէս թագաւորական ազգակցու-
թեան մը կը հաւասարեցընէ զիրենք.
և են, նախ այն մէկն որ արգէն խոկ շատ
աղէկ կը ճանչանք, անուխը, և միւսն
որուն միայն անունը տուեր եմ, ջրին
վրայ խօսած ժամանակս, Զրածինը:

Կազի լուսաւորութեան ընկերութեց
չնորհքովը, ամեն մարդ այսօրուան օրս
զիրածինը կը ճանչնայ, կամ գոնէ ամեն
մարդ անոր անունը գիտէ: Քեզի ան-
ցողաբար ըսել ուզելով, մինչև հիմա
ճանցուած մարմնոց մէջն այս ամենէն
թեթևն է: Տասնուչորս ու կէս անդամ
աւելի թեթևն է քան զօդ, որ 'ի վերայ
այսր ամենայնի շատ ծանր չէ, թէպէտ
և ամբողջութեանը մէջ ինքն ալ իր ծա-
նըրութիւնն ունի, ինչպէս զուրցեցինք:

Ջրածնին բուն թագաւորութիւնը
ջուրն է, ուր թթուածնին հետ միացած
է ութ լըտրի մէջ մէկ լիտր համեմա-
տութեամբ, եթէ վերջին նամակս աղէկ
կը յիշես: Սակայն անկէ դուրս, ինքն և
ածուխը, կերպով մը մէկմէկէ անբա-
ժանելի են, անանկ որ անհրաժեշտ ա-
մեն կենդանական կամ բուսական գո-
յացութեանց մէջ միանգամայն կը գըտ-
նուին: Փայտին, հանքային ածխոյ, ձէ-
թին, ճարպին, գինուոյ ոգիրին, և այն
ամեն բանի մէջ որ կիզեկի կը կոչենք.
վասն զի կիզուրն կոչեր են թթուածնին
միւս մարմնոց հետ հարսնանալու գոր-
ծողութիւնը. Ջրածինն և ածուխն խե-
լօք ու հանդարտ փակուած կը մնան,
ինչպէս երկու տղաք որ պահութառուք
կը խաղան: Դու ալ երբեմն պահութ-
առուք խաղացած պիտի ըլլաս: Եթէ
չար տղուն մէկը ետեսէդ խանծողով մը
եկած ըլլար, ինչ կ'ընէիր: կամայ ակա-
մայ, հարկ պիտի ըլլար ելլել ու թող
աալ որ քեզ բռնեն: Ստոյգ ուրեմն նոյն
բանը կ'ըլլայ մեր այս երկու բարեկա-
մացն կատամամբ, երբ դու թուղթը կրա-
կին կը մօտեցընես: Զերմութիւնը զի-

քենք կը բռնագատէ որ ելքն երթան, և թթուածինը՝ որ միշտ հոն օգուն մէջ կը դտնուի, ձեռքը անոնց կը հասցընէ: Խսկոյն կը միանան, ու զեղեցիկ բոց մըն է օգուն մէջ կը տեսնուի, որ այնշափ կը տեսէ մինչև որ ամենը մէջէն ելեն երթան:

Ուրեմն ջրածինը և ածուխը երկու մեծ կիղելի գոյացութիւններն են, և կրակին երկու ծնողքը. և որովհետեւ բնութիւնը մեզի նոյն գոյացութիւնները առատաբար չնորհած է, կրնանք ըսել թէ անսպառելի են: Երբ կը լսես որ մարդիկ կ'ողբան ու կ'ըսեն թէ փայտը կը հատնի, և գետնածուխը կը նուազի, և թէ մարդս ալ պիտի չգիտնայ թէ ինչով ինքզինքը ջերմացընէ, ամեննկին չվախնաս: Տաշտի մը մէջ այնշափ ջրածին կայ որչափ հարկաւոր չէ մեծ ճաշ մը պատրաստելու համար: Մոնուութիքարահատքը աւելի ածուխ կը դտնուի քան թէ Սէնդ-Լդիէնի ածխահանքին մէջ. և երբ բոլոր լերանց անտառները կտրելու ըլլան, որ Աստուած չընէ, դիտես թէ ինչ պիտոր ընեն. նոյն իսկ լեռը պիտոր էրեն: Ժիւռայի լեռները, օրինակ առնել ուղելով, որովհետեւ աւելի յարմար են, ածխի մեծ կոյտեր են, թէպէտ և չերենար: Իրն այն է որ պահւուած տեղէն կարենայ մէկը զայն դուրս հանել. սակայն այդ ալ յաջող ընել կարելի պիտի ըլլայ երբ մարդ ուղէ. արդէն ատկէ աւելի դժուարին բաներ ալ ըրած են: Իսկ թթուածնին նկատմամբ, ածուխը կոճղէ մը առաջ եկեր է կամ քարէ, և ջրածինը ճրագէ մը ելեր է կամ գաւաթ մը ջրէ, ինքը այդ ամենայնի բոլորովին անտարբեր է: Միայն անձին կը նայի, և ոչ ծագման, և յօժարակամ ինչպէս մէկին՝ ասանկ ալ միւսին հետ կը միանայ:

Ահա եկանք նորէն չնչառութեան, ուսկից կարծես թէ միշտ հեռանալ կը նայիմ, և երեակայէ թէ ինչպէս նորէն ատոր եկանք:

Երբ արիւնը թռքոց մէջէն զթթուածինը ժողուելով զործարանաց մէջ

կ'առնէ կը տանի, գիտես թէ թթուածինը ինչ կը գտնէ հոն:

Ջրածին և ածուխ:

— Ուրեմն անոնց հետ կը միանայ:

— Այո, և միայն ատոր համար է որ մեր մարմնոյն մէջը կը մտնայ: Ահաւասիկ ուրեմն այդ բանին համար է որ դեռ չնչառութիւնը քեզի չմեկնած, հարկ եղաւ կրակին մեկնութիւնը տալ: Քեզի ինչպէս առաջ կը զուրցէի, մի և նոյն բանն է: Օդը կրծոց վեռվը քուներսի դիդ ձգէ, և կամ խոհակերոցին վեռվը կրակին վրայ մղէ զայն, միշտ արքայն է որ հարսնիքի կ'ուղարկես:

Կը շարունակուի:

ՀԻՆԴ ՇԱԲԱԹ ՕԴԱՊԱՐԿԻ ՄԷջ

ՃՆՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԳՂԻԱՑԻՈՑ
ՅԱԳՐԻԿ

(Տես Երես 12:)

ԳԼՈՒԽ ԺԷ.

Լուսնին լեռները. — Կանաչազգեստ ովկիանոս մը. — Խարիսխ կը նետեն. — Օդապարիկը բարչող փիղը. — Հրաձգուրիւնը. — Թանձրամորիկն մանր. — Գիշական փուռը. — Խոտի վրայ ճաշ մը. — Ցամաքի վրայ անցուցած գիշեր մը:

Առաւոտեան ժամը չորսին ատենները, երկուշաբթի օրը արևը հորիզոնէն վեր կը բարձրանար. ամպերը ցրուեցան, և անուշ հով մը չնչելով այն առաւոտեան նշոյքը զովացուց:

Երկիրը իր անուշաբոյր հոտերովը, ճանապարհորդաց առջին տեսնուեցաւ: Օդապարիկը հովու իրարու հակառակ հոսանաց պատճառաւ մի և նոյն տեղը երթալով գալով հազիւ թէ ուղղութենէն չեղեր էր. տղբդորը թոյլ տալով որ կազը խտանայ, աւելի վար ինչան՝ որպէս զի աւելի հիւսիսային ուղղութիւն մը բոնէ: Երկայն ատեն բոլոր